

ՅՈՐԴԱՆԱՆ ՏԵՐ Կ. ՅՈՐԴԱՆԱՆԵԱՆ

Խորանկ պիտով կ'արձանագրենք այս պատուական ազգայինին մահը, որ տեղի ունեցած է 8 Հոկտեմբեր 1940 ին, Առլաբայարում։ Հանգուցեալլ ծնած է Նոր-Զույա, 1861 ին. նախակրուքինք ստացած է նախ իր ծննդավայրի քաղաքան վարժարամբ, ապա տարունական զայն տեղույթ միախնարական վարժարամին մէջ։ Յետոյ, բարեկէր ազգային ներու օճանդակուրեամբ, կ'աւարտէ Կալիարալի Մարդաբանուկան ձեմարանը։ Ժամանակ մը եղած է ուսուցչի ձեմարանին մէջ եւ այլուր, ապա մտած առեւտրական ասպարեզ, հոգիով միտ կապուած մեալով սակայն դպրոցին եւ ազգային դաստիարակուրեան։ Եւ կեսակի վերջին տարիներուն, յսուր պարագաներու բեռումով բողած է առեւտրական կեանիք, եւ նորեն նույրուած է իր տաս սիրած ուսուցչական ասպարեզին։

Եղած է ազգասէր եւ եկեղեցասէր ջուղարատիպ մտաւորական մը, Թաղիաղեանցի դպրոցէն, եւ բարի ու անկեղծ նայ մը, բարեկամ ամենուն, եւ սիրուած ու յարգուած բոլորէն։ Մին անոնցմէ որոնի հեռաւուր Հնդկաստանի օսմանուրեանը մէջ նայ անցեալին եւ զայցումին տնօրուու խօսնակը եղան, բնուելով, այս կերպ, «զման բարի», եւ արժանանուով ազգային երախտագիտուրեան։

Ուրանեամեայ կը կենէ իր մանկանացուն. իր մահը՝ շիշումը կանքեղին՝ որոն սպառած է իւղը, կատարած՝ լիովին սակայն, իր նայու պարտքը, երանի՝ իր նոզույն։

Հանգուցեալլ, իր վերջին տարիներուն, գրած է «Նետրանամական Արեւելեան Հնդկաստան Հայ Գաղուրին պամուրինը» իբրև կորող անմոռաց, յիշատակին՝ իր եւ իրեն ներուն։

Հանգիս եւ օրինուրիւն իր բարի նոզիին։

